

հանգամանքներուն՝ այլ այն ընդունակութեան և պատրաստակամութեան մէջ, որոնցով կրնանք ինքզինքնիս պիտանի ընծայել Աստուծոյ կամքին, մարդկութեան փրկութեան ծրագրին գործադրութեանը համար:

Այս պէտք է լինի քրիստոնէին ամենէն երկիղած մտահոգութիւնը. պիտանի դարձնել ինքզինքը՝ իր Տիրովը: Ամանի մը՝ արծոթ կամ ոսկի, փայտ կամ խեցի լինելը չէ այնքան որ ատակ կը դարձնէ զայն իրեն համար սահմանուած նպատակին, որքան իր ներքինին պրուած ըլլալը. աղլուս բայց մաքուր ըմպանակը կը նախընտրենք ոսկի բայց կեղուստած սկառակէն: Մաքուր միտքերու, անարատ սիրտերու, չշօւալորած խոճմանքներու, արգար միտքերու, ուղիղ կամքերու միջոցաւ է որ կրնայ իրականանալ Աստուծոյ թագաւորութիւնը երկրի վրայ:

Եկեղեցին այնքան աւելի կենդանի, Աստուծոյ տունը այնքան աւելի խօսուն և գործօն եռանդի մէջ կ'ըլլայ, որքան աւելի նուազ լինի անոր մէջ անպէտ հոգին ներուն թիւը:

Հացն ու գինին, որոնցմով կը խորհրդաւորուին մեր կրոնքին ամենէն մեծ սրբութիւնները, ու կենդանի ջուրը, չեն կրնար գրուիլ անմաքուր անօթներու մէջ. չեն կրնար կրուիլ կեղուստ ձեռքերէ. Անխարդախ և տեական համաձայնութիւն մը պէտք է ըլլայ Աստուծոյ ծառայութեան նպատակին և իր ծառաներուն նկարագրին միջն:

«Անօթ պատաւական, սրբեալ և պիտանի Ֆետոն»: ա'յս պէտք է լինի մտատիպարը ամէն քրիստոնէի, ու մանաւանդ ամէն անոնց՝ որոնք Աստուծոյ ծառայութիւն կուզումն ըրած են ասպարեզ իրենց կեանքին,

Թ. Ե. Գ.

## ՍՈՒՐԲ ՆՇԱՆԻ ՎԱՆՔԸ

Վանին դեռ բաց է փայտէ դրուն. աղօքարան,  
Արան ներմակ ու նեռաղարձ ուղիներէն  
Տըղան կու գայ սիրտը բուրվառ մը համօրէն  
Միրոյ վընիս երազներու մէջ անսահման:

Նոր լուսաղբիւր է ցայտեր հոն, Սուրբ Նըշանի  
Ծառերուն տակ որ բարտիներ էին հսկայ,  
Այս Յիշատակը մեղմօրէն եր կ'արինի,  
Այժմուս մէջ կը կարի ըող մը լուսնկայ:

Մուր փայտէ դուռն արշալյսին հոն կը բացուէր  
Դաւսերուն վրայ ուր ծըփանուտ էին հասկեր.  
Զայնի, զայնի լուսեղ խորհուրդ մը կար խորին:

Բայց ո՞ւր է Զայնը որ կ'երգեր աղօքասաց,  
Ո՞ւր ձեռքը տղուն որ բախանձան էր առ Աստուծ,  
Եր լուսնաշիք մեղրով աշմերը կ'օժուէին . . .

ԱՐՄԵՆ ԵՐԿԱՐ